

ՀԱՅ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ

ԵՒ

ՀԽՆ ՔՃԾԿԱՆԱԱՆ ԳՐՑԵՐ

Այն պահուն երբ է. ներսէս վ. Տիրացուեանի կազմելիք « Բռւարանօի մասին կը գրէի և Բանասէր ո՞ի մէջ (Հա. Բ., եր. 99—104), լոյս տեսան երկու զրցոյշիներ. 1) դոկտ. Յովհ. Արթինեանի «Տունկերը եւ անոնց հայերէն անունները», եւ 2) պրովիզոր Ա. Մարտինաննանցի աներկատու բոյսեր եւ դրանց ներկերը»:

Դոկտ. Արթինեան խղճամիտ աշխատութեամբ մը բոյսերու հայեարէն անունները ճշտելու կաշխատի, մինչդեռ պրովիզ. Մարտինաննանցի բուն նպատակն է սերն հայկական եղանակով բուռական ամուր ներկեր պատրաստելու ձեւը սորինցներ. եւ սակայն մի եւ նոյն ժամանակ կուտայ մեզ համառօտ ակնարկ ներկատու բոյսերի մասինու Երկու հեղինակներն ալ կոչ կընեն ժողովրդին⁴ բոյսեր հաւաքելու եւ հայերէն անունները նշանակելով զրկելու իրենց Այս առիթով խորհուրդ կուտամ ոք. Մարտինաննանցին, որ եթէ իր ծանուցած ապագայ զործերն ալ այդպէս բազմաթիւ տպագրական սխալներով՝ հրապարակ պիտի հանէ, լաւ է որ բոլորովին չհրատարակէ. վասն զի ընթերցողը կարդացածէն բա՛ն մը չհասկնալէ զատ՝ սխալ ճամբու մէջ ալ կիյնայ:

Գալով հին բժշկական զրքերու՝ առջեւս ունիմ «Մարդակազմութիւն Մանուկ Պոնտացւոյց անուն տետրակը, «Բննութիւն Հ. Ս. Երեմեանի», տպ. Վենետիկ. 1901:

Հ. Ս. Երեմեանի անունն անջինջ պիտի մնայ մեր ամենուս սրբարին մէջ — մանաւանդ հայ որբերու սրտին մէջ — իբրև սաեղծիչը «Գեղունի» պատկերազարդ հանգէսին, որուն արզիւնքով բազմաթիւ որբեր եւ կարօտեալներ խնամուած են ու կը ինամուրին զեռւ Բայց դոււարթէ Երեմեան անունը կարենանք կցել բժշկական քննական զործի մը իւրաքանչիւր մարդ իր մասնագիտութիւնն ունի. ուստի՝ չենք կրնար պահանջել որ մարդիկ ամենագէտ ըլլալու են անպատճառ Մեր բժշկարաններու մասին գրելու համար ո՛չ միայն բժիշկ եւ կամ բժշկական գիւտութիւններու կատարելապէս հմուտ ըլլալու է, այլ նաև պէտք է

դիտնալ արաբերէն, պարսկերէն, թուրքերէն եւ յունա, էն, նկատելով որ մեր բժշկարաններէ շատերն այս լեզուներէն թարգմանուած հնու Այս պատճառով ալ է. Երեմեանի «Ծննութիւնը բոլորովին» անյաջող աշխատութիւն մըն է, ինչպէս կը տեսնուի հետեւեալ կայրէ սխալացու բակէս.

եր. 25. «Անծանօթ է Մօհեատիլ բառն. որուն մեկնութենէն որոշ բան մը չի հասկցուիր», կըսէ է. Երեմեան «Մօհեատիլ» արաբերէն ամօթատիլ (1) բառն է. «Ո կը նշանակէ՝ աեղին համեմատ՝ բարեխառն, չէզոք»

— «Յէջ 18. կը գտնենք Պաւապն որ նոյնպէս մեզ անծանօթ մընացած է... կարելի է ենթադրել որ լինի մզող զօրութիւն մը» «Պաւապն արաբերէն կը նշանակէ՝ դոնապան. նոյն ինքն Մանուկ Պոնտացի կը հաստատէ զայս ըսելով. «Ի պաւապն լինի. որ է գ(ո)նապաննոր»

եր. 27. «Նզրիզ օտառ բառ է. եւ կը նշանակէ Ունացաւորիւն և «Նզրիզ» (արաբ.՝ նզրիս) կը նշանակէ՝ կաթուած, goutte.

եր. 28. «Մրցնուապի... կը համարուի կտաւատի նման հունա մին. խսկ եր. 41» «ըմպելիք մը» «Արքննուապին» արաբերէն բառ է եւ կը նշանակէ՝ oxymel, որուն մէկ տեսակը (oxymel scilitique) բժշկութեան մէջ իրբեւ միզեցուցիչ կը գործածուի Խոկ Պարսկաստանի մէջ «Սիրութէնկիւպիյն» անուան տակ զովարար ըմպելիք մը կը պատրաստեն»

— «Ղուլինն... կը նշանակէ ցաւ եւ ուռոյց աղեաց» «Ղուլինն» է արբ. «գուլունն» որ կը նշանակէ՝ colique, խիթ:

— «Սարաւան կը նշանակէ Խեցքեանի» «Գէտք էր ըսել՝ Խոլիսեցքետի = cancer ախտը, վասն զի հոս արաբերէն սասրատան» բառը չի՝ նշանակեր Խեցքետին = Écrevisse.

— «Տայուն = Խոյլ, Ուռեցք» «Տայուն» է արաբերէն «Թառուն» = peste.

եր. 29. «Հայզ = հազ», ուրիշն ֆր. toux! «Հայզ» արաբերէն կը նշանակէ՝ Դաշտան, menstrues.

— «Լազին... անտարակոյս կը նշանակէ հինցած կամ խտացած, և «Լազին» է արաբերէն ալիւզուն» = visqueux.

եր. 34—38. Ալքին մէջ 7 թաղանթ կը հաշուէ բժշկարանս, չըն բժշկարաններու հետեւելով. ասոնք են՝ 1) Մութահիմա, 2) Ղանիս, 3) Անապի, 4) Անքեապութի, 5) Ենպաքա, 6) Սիլպիքէ. եւ 7) Մաշիմա, թայց է. Երեմեան նոր բժշկարաններու հետեւ ելով այս թիւը կը փոխէ եւ սխալանաց մէջ կիյնայ. վասն զի՝ ըստ նախնեաց՝

«Մութահիմա» է՝ Conjonctif, (ըստ 4. Երեմեանի) «Sclérotique =

(1) Արևմտեան տառապարձութեամբ

Կարծրաթաղանթն, որ արար. և սուլպէ և կամ ըստ մեր բժշկարանաց ռահլպիքէն կոչուած թաղանթն է).

(«Ղանիս», է՝ Cornée.

«Անապին է՝ Սվե. (լստ և Երեմեանի՝ «Iris = Սրտան ու որ հիմա կը կոչուի արար.՝ «Թաղաքա'յը քուզահիյէ»»).

«Անքեպութի և է՝ Arachnoïde, (լստ և Երեմեանի՝ «Rétine= Ցանցենի», որ մեր բժշկարանաց «շապացա» բառն է).

«Շապաքաթա. է՝ Rétine. (լստ և Երեմեանի՝ «Hyaloïde = Աղիկենի», որ հիմակուած արար բժշկարաններու սխալթը զունամի: բառն է»).

«Սիլպիքէն է՝ Սուլպէ = Sclérotique.

«Մաշիմառ է՝ Choroïde.

Այս երկու վերջին բառերուն համար և. Երեմեան կը սէ. «Չը կը բցանք հասկնալ թէ այդ երկու բառերն աչաց որ մասին յատկացուած հնու և երւ հձ. Աքթար Ֆալիին. Թաշանուճ. եւն. որոնց նշանակութիւնները չեն գտած և. Երեմեան. Ահա այս բառերուն ֆրանսերէնները. — Աքթար = Apoplexie. Ֆալիճ = Paralysie. Թաշանուճ = Spasme. Բռաշան = Tremblement. Շակիկա = Migraine.

Եր. 48. «Մարմալուլիս... կը նշանակէ Մազասկաթ (Լուսնու... Epileptique). Անութիւնու և Մալախուլիա» յունարէն բառ է եւ կը նըշանակէ՝ Mélancolie.

— «Սուփուփ. պրա... է յայտնի դեղ ինչու ըստ Պալատեցւոյ. բայց ի՞նչ դեղ: «Սուփուփ» արար բառ է եւ կը նշանակէ՝ փոշի = poudre.

Այս դիտողութիւններն իբրև նմոյշ ներկայացնելով աստեղ՝ իմ նպաստակու է ցոյց տալ. թէ ի՞նչ ուղղութեամբ պէտք է աշխատիլ նախնեաց բժշկարաններէն եւ դիտական բառերէն օգտուելու համար:

Իսկ բուսաբանական բառերով զրազողներու համար միակ եւ ապաս նով ճամբան է քննել. թէ այսինչ բառն այնինչ գաւառի կամ հեղինակի համար ի՞նչ նշանակութիւն ունէր. օրինակի համար՝ մենք գիտենք թէ հանրածանօթ «Գետնախնձոր» բառը կը նշանակէ մեր սեղաններու վրայ իբրև կերակուր ծառայող Pomme de terre-ը. թրք. յարովիլ. փարարիս. բայց մեր բժշկարաններու «Գետնախնձոր» բոլորովին տարրեր բան է. եւ կը նշանակէ՝ Camomille. Երիցուկ. փափարիս. Ուրիշ աւելի է ցայտուն օրինակ մը. — Վատան եւ որ ընթերցողներուն մտքին մէջ կասկածի նշոյլն անզամ ծագած չէ «Քրքում» եւ «Զաֆրան = crocus» բառերու նոյնութեան նկատմամբ. բայց այսպէս չէ. վասն զի «Քրքում» արարերէն «Քրքուրքում» բառն է. որ կը նշանակէ Circuma. իսկ «Զաֆրան» է Crocus. Այս սխալն առաջին անզամ Ա. Գրքէն մտած է ամէն տեղ. քանի որ երրայնչին՝ շփոթմամբ՝ արարերէն «Քրքում» բառն առնելով «Քարքօմէի վերածած ծագած ծագած է «Զաֆրան» բառին տեղ. (Երդ երգոց. Դ. 14). մինչդեռ յունարէն թարգմանիչներն զզալով բառին բռն

իմաստը, առանց միտ դնելու երրայերէն կուժ երրայտցած «Քարքօմ» ձեւին, ճշտիւ դրած են՝ *fro'fou*—*crocus*, փխնկ. *Circuma-*ի Թրքում բառը՝ *Circuma* նշանակութեամբ կր յիշուի նաև Աորենացիի ընծայուած Աշխարհագրութեան մէջ, «Լինի ՚ի Ճենադ աշխարհին... քրքում անքաւու. եւ զիտենք թէ *Circuma*-ի հայրենիքն է Ճենաստան. «*Circuma* . . . qui croit aux Indes orientales, en Chine »⁽¹⁾ Մեր բժշկարաններու մէջ Թրքում ընդհանրապէս կը նշանակէ՝ Զաֆրանու բայց Ամիրաովլաթ՝ հակառակ որ իր «Անդիտաց անպէտոբն» մէջ Թրքումը նոյնացուցած է Զաֆրանի հետ, իր «Օգուտ բժշկութեան» անուն գործին մէջ, կըսէ. «Բուրքում ասարու. Որ է տավաըլ քուրումն. որ է զաֆրնին զեղն... Առ քրքում. եւ զաֆրան եւ սնապուլ». ուրիմն օքրքում. եւ զաֆրանն իրարմէ տարրեր զեղեր են. առաջինը՝ *Circuma*. երկրորդը՝ *Crocus*. Արար բժշկներն այ տեղ տեղ շփոթած են այս երկու զեղերը. եւ մին միւսի տեղ առած, անշուշտ գոյներու չատ մեծ նմանութենէն խարուելով:

Կ. Յ. ԲԱՍՏԱՋԵԱՆ

(1) Dorvau, L'Officine; Բ բառ՝ *Circuma*.